



ՀԱՎԵԼՎԱԾ

ՄԵՂԻ¹

232. ՈՒՍԿԵ ԽՈՒՆՁՈՒՐՈՒՆ ՆԱՂԸԸԸ

Նիս ի նիս չի մին թաքավօր, աղջուր պալատու ըորշկին նիս ի մին շէտ մօծ իգրի. ադ իգամը նիս ի մին խռնձուկոն ծառ, ադ նաև ի լա ուսկէ խռնձուրէր Մին օր թաքավօրը կընշիս ի ուրէն կօշտը ուրա ի՞րիք տըղէրաց, ըսէս. «Իմ սէրտըս շէտ նադինց ի, վիսէս իմ հօր մէր ուսկէ խռնձուրէն գղանին; Մօծ նէն մաշնակ տղէրքը ըսես ին. «Այ հէր, հուվ ա կարիլ մէր իգէն բէն գրղանի, անդի բէ՛ծուր հուր-մար օնի հօր, իսկի ծէտը ուրէն թիվավը կըրէս չի թռչի մըտէ իգրին; Փիստէկ: տղան ըսէս ի. «Զէ, ախալէրքըս, դուք սիսալվէս իք, մէր հէրը ուղանիրդ ը ըսէս, ադ ծառուն վէրան մէտիլ ջուկ զարավուլչի դի՛րվիք: Թաքավօրը ըսէս ի. «Զիր ախալէրը շէտ դնեզ ի ըսէս! Ադ ծառուն վէրան զարավուլչին մէտիլ նիք դուք, իրիք՝ ախալէրտանքըտու: Թաքավօրը տըղէրանց վէրան նո-

¹ Մէղրիի շրջանի հերիաթների համար պահպանված է բարբուային հրատակությունների համար ընդունված տառապարձությունն, ի տարրերություն հերիաթների սույն հրատարակության համար ընդունված սկզբունքի: Նկատի է տանձած այս բարբուայի հզած նյութերի սակագությունը և բարբուային հընձան ու քերականության ճիշտ վերաբաղրության կարևորությունը: Մէղրիի հերիաթների բարբուային տառապարձությունը կատարել է և. և. Ազայանը:

բաթը դիրի՛ս, հօր մէտիլ զարավուկ քաշին: Ըստցէի օրը գի՞նէս ի զարավուկ մօծ տղան: Հօր մթնէս ի տղան գի՞նէս ի իրէին, դարձագան զոսփուկավ կըպէս, զի՞նէս ի գուրք թարափուն ժակը ծուկը վարավէրգ ըրէս, ալ քոլ մի մընաս, հօր տակը թըմաշա շարի: Աղ օմմէնը ըրէկէն հէտը գի՞նէս ի խոնճնձնէրուն տակէն նըստէս ակնարը տընգէս խոնճնձնէրուն վէրան: Հօր կէս քիչէր աղ ըռոնիս, տըղէյում քծնը տընէս ի պըրբնէս ի, քծն նոնա: Մին ալ ակնարը բինի՛ս ի տըսնիս, հօր խոնճնձնէրուն մինը կա վուշ: Նոնա ի թաքավօրուն կօշտը, ըսէս. ևԱյ հէր, ի՛ս սաղ քի՛շէրը ակնօրուս կօպարը թուղ շիմ արալ հօր ձերուկ կըպի, խոնճնձնէրուն տակ մարդու հար մի կըպած, համա ալու խոնճնձնէրուն մինը կա վուշ: Թաքավօրը ըսէս ի՝ զի՞նան գինչաց: Էրկուփինջի քիշէրը զի՞նէս ի զարավուկ մաշնակ տղան: Ան ալ մօծ ախպուցը նման դարձագան կըպէս, ի՞գնմ շուրք թարափն ալ շու նոնա, խոնճնձնէրուն տակէն նըստէս, ակնարը ցիթի՛ս խոնճնձնէրուն: Հիր հօր զըռնիս ի կէս քի՛շէր, տղան տըսնիս ի հօր քծնը տընէս ի, զօխը դիրէս ի տափում ու քծն նոնա: Մին ալ ակնարը բինի՛ս ի, տըսնէս օրը կըսօր ը դէռած: Դի՞նէս ի թաքավօրուն ըսէս. ևԱյ հէ՛ր, սաղ քի՛շէրի իս ակնարս մին վարկեան ալ կըպըսըր շիմ, համա լիսացալ ա տեսալ ըմ հօր խոնճնձնէրուն մինը կա վուշ: Թաքավօրը ըսէս ի՝ զինա՛, զինա՛, զու ալ դինչաց: Խրիփինջի քի՛շէրը զի՞նէսի փի՛ստէկը տղան: Աղ տըղան ախպէրը նման զի՞նէս շի դէս դէն շու նոնա: մինակ փրկէս ի դարձագան, նոնա խոնճնձնէրուն տակէն նըստէս, նետ աղեղը զիրիս կուխսկը: Միս հօր կէս քիշէր ը դըռնիս, տըղան տըսնիս ի, հօր քծնը տընէս ի, հընէս ի շիրէն դէնակը ձիք՛ն մին բութը կըտրէս, վէրան աղ ըծէս: Բութի ըսկըսէս ի շետ մըռութուալ, անդի հօր տըղէյում քծնը փընչիս ի: Միս հօր սհաթը զըռնիս ի տըսնըէրկումը, մին ալ տըսնիս ի էրդինքէն մին մօծ սէվ ամպ գըլուրվիլավ վէր ի նոնա խոնճնձնէրուն վէրան: Ամպը հօր հըսէս ի ծառուն, մանցէն դժու ը նոնա մին ձիք՛, խընդիս ի հօր խոնճնձնէրը կըտրէ, տըղան նէտը դիրիս ի աղեղամը, քիշիս, նէտը բըրախ նաս: Ալքիհալ ամպ մամպ կուրչիս ին, լիսնակը դոնա ը նոնա: Տըղան պըրբնէս ի արխային քծն նոնա, տըսնէս ի խոնճնձնէրուն նըրա տէղը: Հօր լիսինիս ի տըղան տըսնիս ի, հօր ծառուն տակէն արձնը գծլ ա տըղած, մին խօր զինէս ի դիրի դէն, տըսնիս ի, հօր արձնը վէր զըռնիլավ զինէս ի: Տըղան զինէս ի թաքավօրուն կօշտը, ըսէս. ևԱպա՛, աս քի՛շէր ի՛ս գուղուն յարալու ըըմ արալ, համա սըպանված շի: Հարկավօր ա, հօր զինէք հէտկը

պըռնած գիղէնիք, տէղը սըպանիք: Թաքավօրը ան էրկու տղէյուն
ալ դիրիս ի փի՛ստէկ տղէյուն նըհետ, նըստէս ին ձիանքը, արոննի
հէտկը պըռնէս ին գի՞նէս: Ծէտ ըն գինէս, թա խօր, ադ գի՞նէ-
ցուղնը գիղիլ, հըսէս ին մին հուրու, հիշտեղ արոննը հէտկը
պըրըծնէս ի, Թաքավօրու փիստէկ տղան ըսես ի. «Ա՛յ իմ
ախպէրտիք, մէր գնիզը տէղըս ա մըտալ. վէր գուք աս հուրը,
անդիր սըպանիք: Բիրիս ին մին հաստ, էրկեն քանդի՛ր, ավալ
կըպէս ին մօծ ախպէրուն, կախ նաս հուրը, հօր գինէ գնիզնին
սըպանի: Տըղան ըսէս ի. «Հիր իս ասիլ իմ վա՛յ էրվալ ըմ, ալրի-
հալ ինձ հուրէն հանիլ իք: Տղեյուն կախ ըն տվալ, հասալ ա
հուրու կէսին, հարայ ը տըվալ. «Վա՛յ, ձիզ մատաղ, վըռմէս իմ,
յըրովէս իմ: Աղոնիր քաշալ ըն հանալ: Կըպիլ ին մաշնակ
ախպէրուն, ադ ալ գէցալ ա հուրուն կէսը ու հարայ ը տվալ.
«Վա՛յ, մէռա, մէռա, հէտ քիշէցէք: Աստինը ալ ին հընիս: Հըրդա
նօրաթը հասալ ը փիստէկ ախպէրու Աղոնիր հօր կպէս իս քյան-
դի՛րավ ըսէս ի. «Հիր հօր իս ասիլ իմ վա՛յ մէռա, հա մէռա,
ինձ հէտ քիշէցէք, դուք իմ ըրըշուս թըմաշ մէք արիլ, քյանդի՛րի
բըրախ տվէցէք գինէ. մին ալ հիր հօր քյանդի՛րը քաշիմ, հա-
նիլ իք հինչ հօր վէրան կապած նիս: Թաքավօրու փիստէկ
տղէյուն կըպէս ին կախ նաս հուրըմը ու ըսկըսէս ի քյանդի՛րը բը-
րախ նաս: Աև խէնի հա հարայ ի նաս, հա հարայ նաս, վայ
մէռալ ըմ, հնէցէք, ախպէրնէն լիսիս լին, անդոնիր հա վէր ըն
բիրիս: Մին ալ տըսնիս ին հօր քյանդի՛րը բօշացալ ա, ուրեմն
տըզան հասալ ա տափուն: Տըղան հօր հսէս ի տափուն, հուշի գն-
հած ը նիս. մի քանէ բոպէ անց ը նաս տղէյու հնէշի նոնս ի
զլօնը, վիր ի նաս վէրան նստէս. հուրումը շէտ միթէն ի նիս.
ձիքը տափը պըռտըռուտիլավ տըսնիս ի հօր մին տասը ախպուրա
վէր դըռնիս: Տըղան ծարավ դանձված իրիս ի լա, ձիք/արը լիվի-
նիս ի հըվընէս, փուրուն վէրան պըրընիս, մին զջինմջա զնոնր
խըմէս, խընդիս ի հօր տէղէն վիր կա, տըսնիս ի հաքարը մինչեւ
ծօնգարը խըռված ըն տափը. տղան մին իզինքի թափ ը նաս, հօր
հաքարը հանի, ձիքը կըպէս ի հուրուն, ադ տէղը փօլ ը նոնս, մին
ծակ ը բինվիս: Տըղան մըտէս ի ադ ծակավը դնն ը նոնս մին
պըրտղաւու իգի: Մին խօր տէղ գինէս ի տըսփիս ի, հօր ադ իգնմը
մին էրկու հըրկանի տօն կան. տղան գիննս ի փալաքաններավը
բիցրինիս պալկօնը, տըսնիս ի մին դուրքի: Ադ դուրքը բինիս ի,
մտէս օթախը, տըսնիս ի, հօր օթախը մաժտէղը նստած ա մին
ախշիկ, ծընգան վէրան մին իրիք գըլխանէ նառադէվ, զլօնը դի-

բած, քնն իկած: Ախշի՛կի՛ հօր տըսնիս ի տղէյում, ըսէս ի. «Վա՛յ, ախպեր ջա՛ն, շնչդ արա գինա, թա չէ աս ջանավարի վիր ի նալ, քի սըպանիլ»: Տըղան տըսնիս ի ըխըշկա ձիքչէն մին ուսկէ խոնճակը, ըսես ի. «Վախի ման ախշիկ ջան, իս միս աղջկը հէտա իմ իկած, հօր սըպանիլ»: Ախշի՛կի՛ ըսէս ի. «Տըսնիս իս ան պումախամը դիրած ա մին խանչալ, ժումզուտած դիյնի մանցին, հօր կարիս խանչալը դիյնի մանցին հանիս, ան վախտը դու կարիլ իս աղջկը սըպանիլ»: Տղան գինես ի պումախէն խանչալը վիր ըռէս, դիյնին ձիքյ նաս հուրդի մին թէփուու: Հընէս ի թա չէ նառադէվը ակնարը բինիս ի, վէրան նըստէս: Տըղան ալ ադ ի լա խընդիս. ալրի՛հալ խանչալը վէր ը բիրիս նառադէվու զօխը կընթէս: Ախշի՛կի՛ ըսէս, ի. «Վա՛յ, իս քի մատաղ, էք փախշիք գինէք իս քոմըն ըմ: Տղան ըսէս ի. «Աև հինչ զուրք ա օթախում մանցին», ախշի՛կի՛ ըսէս ի. «Վա՛յ, քի մատաղ, ան օթախը գինէս ուշ, տեղը բարէս ի վեց կըլսանէ նառադէվը, հօր փիլէն, դու վեր ըս նանիլ»: Տղան ըսէս ի. «Տըսնիմ հուրդի փիլիլասկան, մըտես ի ան օթախը: Տըսնիս ի նստած ա մին ախշիկ ավէլի նաշխում, մին վէց զըխանէ նառադէվ զօխը դիրած ըխչկա ժընգանը քնն իկած: Ախշի՛կի հօր տըսնիս ի տղէյում, ըսէս ի. «Այ տղա, դու շտէղ, աս տէղս շտէղ, շնչդ արա հուրդի հօր իկած ըս, անդի ալ էտ դէս, գինա, թա չէ աս ջանավարը վիր ի նալ քի սըպանիլ»: Տըղան ըսէս ի. «Հո՞ր գինէմ, իս միս աղջկը հէտա ըմ իկած հօր սըպանիլ»:

Ախշիկի ըսէս ի. «Այ տղա, դու հօր խնդիս իս աղջկը սըպանիս, ան խանչալը հօր դիրած ա ան պումախամը, մէտիլ կարիս ժնզուտած դիյնի մանցէն հէնից հանիլ»: Տղան միս հնէսի թա չէ, նառադէվը ակնարը բինիս ի վէրան նըստէս: Տղան ալ միս ադ ի լա խընդիմ. նաս ի խանչալավ զօխները կուտուրիս:

Ախշի՛կի՛ ըսէս ի. «Վա՛յ, իս քի զուրբան, էք փախշիք տէղէս, իս քոմըն իմ, դու իմիլ»: Տըղան ըսէս ի. «Չէ, դու մին ասա տէսնիմ աս հինչ զուրք աւ: Ախշի՛կի՛ ըսէս ի. «Վա՛յ, աման, աման դու մզարուն ըս, ադ դուրքը բինիս ուշ: Տղան ըսէս ի. «Դու արխային կաց, ադ խոնճակըրը վիր առ, գնա ան ըռըշկի օթախը, տեղը մին ախշիկ կան, անդիր քշտին հուտաց կաց, մինչեւ իս գում: Ախշիկի գինէս ի ըռըշկի օթախը, տղան մտէս ի իրիքմինչի օթախը, տըսնիս ի օթախում մաժտէղը նըստած ա մին ախշիկ, հօր հրէնակուն ըսէս ի դու դուս մա նոնի, իս դուս իմ նուզ: Տղեյուն հօր տըսնիս ի, ըսէս ի. «Ա՛յ տղա, քի մատաղ, աս շտէղ ը՞ս իկած, շնչդ արա տէղէս գինա: Նառադէվը աս քի՛շէր

իկալ ա յարալու, հըրդա քօն ը իկած. քընըտէղէն հօր վիր ի
կացալ զըլմըտակէն բօթովը, հօր մանշին անմահական ջնիր
կան, խըմըլացուկ ա, սրդանի, իսկ հաքարուն տակէն բօթովը
ջնիրը հօր խմի, ալրիւալ մէռնիլ իւ: Տըղան ըսէս ի ըխլըկան.
«Դու գինա ըըլըշկի օթախը, տէղը էրկու ախշիկ կան, անդուց քըշտին
կաց մինչ իմ գուլըսաւ Ախշիկի գինէս ի ան ըրոշկի օթախը, տը-
ղան գլխուն տակէն բօթովը վիրի ըուէս դիրիս հաքէրուն տակըն,
իսկ հաքէրուն տակէն բօթովը դիրիս ի գլխուն տակէն ու նառա-
դիվուն յարալու տեղուն յումբուրուղավ կուփիս. կուփիս ա թա-
շէ, արհնը շըպըրտիս ա, նառադէվը վիր ի կաս, տէղը նըստիս,
ըսիս. «Այ պարօվ ըս իկալ դու, թաքավօրի տըզա, էք մին մին
խըմէքա, նառադէվը ձիքը միկնիս ի հըթէրուն տակէն բօթովը
նաս տղելուն, գլխուն տակէնը ինքի վիր ըուէս խըմէս ին: Միս
խմէս ին թա չէ, նառադէվը տեղը հաքդակ մըռնիս ի, իսկ թաքա-
վօրի տղէյու ոուը տասը դօննամ իվիլինիս ի: Տըղան դուն ի նոնս
գինէս ըուըշկի օթախը, ըխլըկերանց վիր ըուէս գինէս հուրը: Ավալ
կըպէս ի մօծ ըխլկան, ըսէս. «Թշիցեք, աղ հօր հանիք զուրկիս իմ
մօծ ախպուրա հչտաւ: Մաշնակ ախպերի հուտիս ի, ինքի ուրէն
ըսէս ի. «Մօծ ախպէտ նիլ ի հինշըան օքուտ բէն ա հա, տըսնիս
իս աղի նախշուն նշէնած ը ստացալու: Քօղը հէտ ին ցիքիս.
տըզան կըպէս ի էրկունշի օթախու ըխլըկանը ու ըսէս. «Թշիցէք,
աս ալ մաշնակ ախպուրըս նիշէնածըն աՅ, Աս անքամ ալ մօծ
ախպէրըն ը հուտիս, հօր տըսնիս ի ախպուրը նիշէնածը ուրան
նշէնածէն նախշուն ա: Քօղը ալու ցիքիս ին հուրը. հըրդա հու-
րամը մընահած ըն փիստէկւ տըզան ու փիստէկւ ախշիկի: Տըղան
խընդիս ի ըխլըկան կապի հօր հանին, ախշիկի ըսէս ի. «Այ տղա,
էռէշ դու գինա, էտնէ իս իմ նոնկ, թա չէ հօր իս գինէմ, քու ախ-
պըրտիքը նախանձութունէն քիզ հանի շին, պահի ին հուրամը: Տըղան
ըսէս ի. «Չէ, իս քիզ հենից շունդ գինէ շիմ, բիրդան կարի
շիս օքուտ կապիս, վէր իս նանիս սըպանվիլը: Ախշիկի ըսէս ի.
«Այ տղա, իս գինէս իմ, համա դու մընըլասկան ըս հուրամը, նա-
խանձութըէնի պատճառապվաւ: Ախշիկի նաս ի տղէյուն մին անգուզ,
էրկու փինդըդ և մի փէտու կուտուր, մին մատիտի դըզար. էտնէ
ըսէս ի. «Հօր քի հանին ուշ, դու գինէլ իս աղ իգավը մինչև
վէրը, էռէշը դուն ը նոնկ մին դուրք, հօր բինմիս ի մին մօծ
արօտատէղ, աղ զըրժավը մտէլ իս թա չէ, դուն ըն նոնկ էռէշը
իրիք ուխշար, մինի սեզ, մինի կարմէր, մյուսը սիպտակի: Աղոնք
ըսկըսըլասկան ըն ուրութ վէրավ թուկուտիլի, դու աշխատէր

սիպտակի վէրավ թռչիւ, հօր նանիս սիպտակ աշխարք. Հօր կրէհաց շիս, կարմէրի վէրավ թռչի, հասնիլ իս կարմէր աշխարք, համա հօր թռչիս սէվում վէրավ, նանիլ իս սէվ աշխարք. Աղ տէղան դնաւ գնալը շէտ դիժէր աւ Ախշիկի ըսէս ի. «Իս քի սպասիլ իմ իրիք՝ տարէ, իրիք օր, իրիք սճաթ, իկած շիս իս մարդու լիմ գինէլասկան»։ Աղութ խըտտէս ին պըշպըշուտիս. քի՛շիս ին ըխշկանը դնաւ ըն բիրիս հուրէն, քանդիրի կախըն նաև հօր տղան դնաւ գու, տղէյում քիշիս ին մինչև հուրուն կէսը, դէնակավ քանդիրի կըտրէս ին, արզան շրամփ տալիս ա հուրուն տակը։ Տըղան հօր վէր ը նընէս օշը տընէս ի, մին քի՛շէր ադի մընաս ի, էտնէ հօր խէլքը տեղորն ը ննաւ, կընշիս ի ախպուրցը. տըսնիս ի սնաւ սնաւ շկան, ուրէմըն գէհած ըն, ախշիկի աղուրդ ը լա ըսէս, իս հիմար ըմ լա լիսամծ լիմ անփոկը։ Տըղան ըսէս ի գէհածը գէցալ ա, ալ հէտ շի նուզ, հուրեն դնաւ ի ննաւ գինէս ըխշրկա նիշէնց տըված տէղարը, հիր հօր դնաւ ը ննաւ արօտատէղը, դուս ըն ննաւ տղէյուն էռէջը իրիք, ուխշար՝ մինի՛ սիպտակ, մինի սէվ, մինն ալ կարմէր և ըսկըսէս ին աթըրմա խաղալ։ Տղան հինշկան ըշխըտէս ի, հօր սիպտակի վէրավ թռուշի, բէն շի դունիս, լօքը նաս կարմէր ուխշարու վէրավ և տըսնիս ի, հօր գինէս ի ինքն ալ շի գիդիլավ, թա հօր ը գինէս։ Մին ալ տըսնիս ի հաքարը կըպալ ըն տափուն։ Զուրք թարափի մտէկ ի ըրէս, տըսնիս ի, հօր նած ա կարմէր աշխարք։ Տղան տըսնիս ի, հօր օմէն բէն կարմէր ի. Մին քուշամվ գինէս ի, տըսնիս ի մին տօն, դուրքը թըկէս ի, բինիս ի մի պառավ կնէկ։ Տըղան ըսէս ի. «Նանի ջան, դարի՛ր մառդ ըմ, ինձ տէղ շի՛ս նաև մին քիշէր մընամ։ «Պառավը ըսէս ի. «Թալա ջան, խաճան լիմ, մառդ ասսծու դօնադուն շէ շի ասիլ. համեցիք նէրսա։ Տըղան մըտէս ի նէրս, տըսնիս ի, հօր պառավը խըմուր ը ըրէս, համա ջիրավ շի ըրէս, խըմուրուն վէրան թթէս ի, հոմցիս։ Տղան ըսէս ի. «Նանի ջան, ադ խա՞» թէքավ ըս խըմուր ըրէս։ Պառավը ըսէս ի. «Ե՛, քալա ջան, պա հինչ արիմ, հօր ջնիր ջնիմ», տըղան ըսէս ի. «Եա՞», ձիր քաղաքամը ջնիր շի կա՞»։ Պառավը ըսէս ի. «Թալա ջան կա, խա կա վուզ, համա գէ օմէն մառդ կրէս լի ձիք, ցիքի։ Հէսէ տասը տարէվ ի մին տըսնըէրկու գըլխանէ վիշափ նըստած ա մէր ջրի գծլը, մէզ ջնիր շի նաս, հու հօր խընդիս ի ջնիր տանի մէտիլ մին ախշիկ տաւ։ Մէր քաղաքամը ալ ախշիկ լի մընացալ, ասիկը ալ մեր թաքավօրը ուրէն մին ճարը մագար ախշիկի տընըլասկան ա տա անդոկը, հօր ջնիր վիր առի, թա շէ զօրքը ծարավ կուտուրմիլ իւ։

Տղան ըսէս ի. «Նանի ջան, ադ գծլը հէռա՞վ ա, կարիլ իս ինձ
Նիշէնց տասաւ»

Պառավը ըսէս ի. «Իմ աանէն մինչև տէղը հէրուր արշին նիւ
իս»

Տղան ըսէս ի. «Նանի ջան կօժ օնի՞ս, մին էրկունը ինձ տօր,
մին էրկունը ալ դու վիր առ. Հըրդա ի՞ս քու տօնըտ շնձրավ լիցիլ
իմա, էրկու կօժ ինքին ի վիրուէս, էրկուուն ալ նաս ի պառավուն,
մին քանէ հետ գինէս ին բիրիս, ալ պառավուն տանը աման չա-
ման չի մընաս լիցվիս ի: Տղան հօր նընընյիս ի գծլին տէղը
արխայինինէս ի: Պառավը խըմուրը հօր թէրավ ը լան արզած, դէն
ցիրիլի նաս, թաղադան ջնիրավ խըմուր ըրէլ նաս: Պառավը
ըսկըսէս ի հաց ի փիլի, տըղան մին բոլ պանէր հաց ը ըտէս,
պըրընէս քնն նուս: Արիվի դուս ը նուս, տըղան հալա քնն աւ:
Պառավը տըսնիս ի հօր թաքավօրու ըխչկանը տնէս ին տան օղ-
ձուն, ալրահալ տղէյուն վիր ը կըցընէս, ըսես ի հօր թաքավօրու
ըխչկանը տարալ ըն դիրավ գծլին դրադէն: Տղան խանչալը
վիր ը ըռէմ դուս նուս: Պառավը ըսէս ի. «Օզըլ, հօ՞ր ըս գինէս»,
«Թաքավօրու ըխչկանը հարայուն»:

Տղան գինէս ի գծլուն զըրազը, տըսնիս ի, հօր մին ախչիկ
ուրէնուց մին խօր դէն նըստած լէս ի: Մին ալ տըսնիս ի գծլէն
դուս ը իկալ մին տըսիրէրկու զլիսանէ վիշափ, դուս չը նուս գծլէն,
դուլ դիրի ըխչկան: Տղան հը ըրէս, լօք նաս, իլիս վիշափու
մաշկին, վէրը բիրիս խանչալը, իննը զլօխը կըտրէս քալամու
կօնդու նըման: Վիշապը ըսէս ի. «Թաքավօրի տըղա, ինձ սըպանի
մա, իս աս տէղէն գինէլ իմա: Տղան ըսէս ի. «Մէտիլ գինէս մին
խէնս ժօղօվուրթու զըլխուն դարզա գէռնիսա, ադ ըսէս ի, խանչա-
լավ նաս ան իրիք զլօխն ալ կընթէս: Էտնէ վիր ը ըռէս վիշափուն
զլօխնէրէն լուզուները հընէս, կըպէս յալախամը, վիշափու չնմ-
դաքը տէղը մին մօժ քար ը նիս, դիրիս ի անդուր տակէն, գինէս:

Անց ը նաս մին խօր վախտ, թաքավօրը նազիր-վազիրը
նուս ի, հօր ըխչկա ուսկուունէրը տանի թաղին, տըսնիս ին ախչի-
կի նըստած էրքէս ի, կուխէն ալ վէրըն դէռած վիշափու զլօխնէն:
Վազիրի ըսէս ի. «Ախչի, աս հինչ նազըլ աւ: Ախչիկի ըսէս ի. «Մին
աժդահա տըղա իկալ ա սըպանալ գէցալ: Նազիրի ըսէս ի. Շէէր,
իս հինչ ըմ ըսէս քի: Հըրդա գինըլասկան ըմ մին արարա բիրիմ,
ադ օղձու զըլօխնեն լիցիմ մանչը, քիզ հետ մին տէղ գինէք: Հա-
մա դու մէտիլ հօրըտ ասիս, հօր վիշափուն իս իմ սըպանալ, թա-
շէ քի սըպանիլ իմա: Թաքավօրը ահած ը լան, հօր հու վիշափա
սըպանի, քանէ սակ ա նալ ի անդուր իրա կէս թաքավօրութունը

ըիշկան հէտը, մէռնուզուց էտնէ սաղ թաքավօրութունը, չնևքի՞ թաքավօրը տղա չի լա օնի: Թաքավօրը, պալատականնէն տըսնիս ին, հօր թաքավօրու ախշիկի սաղ սալամաթ արաբու վէրան նըստած նեւս ի: Ալրահալ պալատը զալմաղալ ը նընէս: Նազիրի արարան քիշիս ի հայաթը, վիշափա գլոխնէն ըծէս տափը, հօր օմէն մինը մին գոմեշի զլխու զըդար ըն նիս: Ժօղօվուրթը կուտ ուն նեւս թամաշա. ան նազիրի հօր ասած ա ինքին ի սըպանած վիշափուն, ժողովուրթուն ըսես ի. «Տեսալ ըմ վիշափը տանըէրկու ըռէխն ալ շոած գինէս ի դիրի ըսկան, ախշիկի նալ հարայ տալավ լես ի: Ան սահաթամը ինձ վէրա մին անդի զոտ ը իկալ, հօր վիշափա սըպանալ ըմ: Ադ խրսէս վախտը թաքավօրի տղան ալ ժօղօվուրթու մանջին ի նիս, հէտ ը դըռնիս ըսէս. «Պա ադ վիշափուն լուզու լի օնի՞ս: Նազիրի ըսէս ի. «Վիշափը վիշէլուց լուզուն կօլ ը տվալ:

—Պա շամդաքյը հզը ա:

—Զամդաքըն ալ ցիքալ ըմ գթլը:

Թաքավօրու տղան վէր ը դիրիս ձիքէն յալախը, վիր ըռէս մին մին վիշափու գլոխնէն, օմէն մինի մանշին մին լուզու դիրիս, շամդաքյըն ալ, ըսէս ի գծլուն զրադը մին մօծ քար կան անդուր տակէն ի: Ադ հօր թաքավօրու ախշիկի տըսնիս ի ըսէս ի. «Հայրիկ շան, ինձ փրկուըը և վիշափուն սըպանուըը աս տղան ա, նազիրի սօտ ը ըսէս. ինձ ասալ ա հօր իս ասիմ, թա ինքին ի սըպանալ, թա չէ ինձ սըպանիլ ի: Իս ալ վիխելուց սօտ ըմ ասալ:

Ալրահալ թաքավօրը հրամայես ի նազիր-վազիրուն կախ տալի թաքավօրը կընչիս ի տըղէյուն հորէն կօշտը, խըտտէս, պըզիս, Դըռսէս. «Տըղա շան, իմ ախշիկիս նաս իմ քի, թաքավօրութունըն ալ հէտը, հօր դու ազատալըս իմ թաքավօրութունը ադի աղէտէչ: Տըղան ըսէս ի. «Իս շէտ շնորհակալ ըմ քիզ հէնի: Թու ախշիկիտ իս կարի շիմ տանիմ և իրավումք զօնիմ, իս նիշէնված ըմ. մինակ հօր դու խընդիս իս ինձ քօմագ արիս, խնդրէս իմ ինձ ձիր աշխարքէն դուն բիրիս սիպտակ աշխարքը: Թաքավօրը ըսէս ի. «Աս գուղու ան յանըմը ըպրէս ի մին արծիվ, տեղն ալ մին տըսնըհանգ: զլխանէ վիշափ կա. ադ վիշափը օմէն տարէ ադ արծիվ-ներու ճտէրուն ըտէս ի, հօր կարիս ադ վիշափուն սըպանիս, ադ արծիվնեն քիզ կարիլ ին հանին լուս. աշխարքը: Տըղան ըսէս ի. «Պա հուրդի գինէմ ան յանը: Թաքավօրը ըսէս ի. «Իս կարքազրիլ իմ տանին: Մուրթիս ին էրկու գոմէշ, տէկ հընէս, մանջը փօսկ գիշիս աըռըզացնէս, մին կարմունչ շինիս դրիս վէրան տղելուն:

արևնէս ան յանը: Թաքավօրը տըղան գինէս ի ան ծառը գիշէնիս,
Հիշտէղ հօր արժիվների բումըն ա ու տակէն պըրընէս, քօն նուս:
Մին ալ բիրդան քօնամը լիսիս ի, հօր արծիվներու բալանան ծըվ-
ծըվաս ին, ակնէրը բինիս ի տըսնիս հօր մին տըսնընինգ՝ գըլսանէ
վիշափ իլլիս ի ծառը, անտէզը շտեղ բումըն ա: Աղ հօր տըսնիս
ի, տըղան խանչալը թիշիս ի, մին տալավ վիշափա տըսնըլուրը
զլօխը կընթես ի, մընաս ի մին զլօխը: Վիշափը ըսէս ի: «Տղա
ջան, էթ ինձ սըպանի մէնն: Տղան ըսէս ի: «Պա սըպանիմ ուշ հինչ
արիմ. չէ ձիր քնքի մէտիլ կըտըրցանմիհ, ըսէս ի նաև ան վէրշին
զլօխն ալ կըտրէս, ու վէր նընէս ծառուն տակէն քօն նուս: Արծիվ-
նէն նուս ին տօն, տըսնիս ին, հօր ծառուն տակէն մին մարդ
պըրանած, ըսէս ին: «Միս աս ի մէր գարավօր թըշնամին, հօր
մէր ճուկրուն ըտէս ի: Գինէս ին մին մօծ քար վիր ըռէս, թիշիրց-
նիս յէրգինքի, հօր անտէղէն ցիքին տըղեյուն վէրան, սըպանին:
Ճաէրը ադ տըսնիս ին, դալմաղալը ցիքիս ին: Արծիվնէն նուս
ին ճուկրուն կօշտը, ըսէս ադ հին դալմաղալ ա: ճըտէրը ըսէս ին.
«Բա հինչ արիք, թուղ արիք հօր մէր փրկուրուն սըպանիք: Մին
անց կացէք ծառուն ան յանը տէսէք ան տղան հուրդի ի շանակարը
սըպանած: Արծիվնէն դինէս ին ծառուն ան յանը, տըսնիս ին,
հօր մին տըսնընինգ՝ զլխանէ վիշափի կուտուրած, թափած: Ար-
ծիվները մինը ձէխէն, մինը յաշէն նըստէս ին տղէյուն կուխնէն,
թիվարը բինիս, պըհէս տղէյուն զլխուն, հօր արփի վառի վուշ և
թիվարավը քամէ ըրէս, հօր տըղան անուշ քօն դու Հօր ըսկըսէս ի
հրէնակը մար մըտէ, տըղան քընըտէղէ վիր ի նաև, ակնարը բինիսի,
տըսնիս ի հօր մթէն ի, ըսէս ի: «Պա՛, աս արդեն թիշէր ա: Վիր ի
նաև վէրան նըստէս, բիրդան կըպէս ի արծիվուն, արծիվը թիվարը
կուտիս ի, անմինն ալ, տըղան տըսնիս ի կուխներամը արծիվնէր
նըստուտած: Արծիվնէն ըսէս ին: «Այ տղա՛, դու մէր դարավօր
թըշնամուց աղատալ ըս, ասա տըսնիք ինչ վարձատրութուն տաք
թիշ: Տըղան ըսէս ի: «Ես մին բէն ըմ խընդիս ձիզ հէնէ: ինձ տրէ-
ցէք սիպտակ աշխարդը: Արծիվնէն ըսէս ին: «Դիմէր բէն ըս խըն-
դիս, համա դէ հինչ արած, մէտիլ տանիք: Մինակ դու բիր միզ
հէտա մուրթած էրկու գոմէշ, քառասուն ուխշարու դիմակի ադ
տէկարը շրավ լիցէր, ադ օմէնը մէր էրկուախս մաժտէղը քանդի՛ր-
նէրավ կապէր միզ վէրա, ինքիտ մաժտէղէն նստէր մէք թոշիլ իթ,
հիր հօր զլօխնէս յաշ շոռ տաք, մէր բէրանը ցիքիլ իս մին-մին
դիմակ, իսկ հօր դիրի ձէխ շոռ տաք, մէր բէրաննէն կուխիլ իս
տէկի կութը:

Տըղան գինէս ի թաքավօրուն ադ ըսէս, թաքավօրը հրամայէս
ի, ադ օմմէնց տընէս ին ան յանը, բիոնիս արծիվներուն, Տըղան
գինէս ի պառավուն մընաս պարօվ ըսէս, մին խուրչին ուսկէ նաս
պառավուն, նուա թաքավօրուն ալ մնաս պարօվ ըսէս ըխչկան
հետ: Գինէս, նստէս արծիվնէրուն վէրան ու բիցրինիս երգինք:
Եէտ ըն գինէս, թա խօր, աստված ը գիղիլ, շարունակ տըղան
արծիվնէրուն կէրակրէս ի: Արծիվնէն արզեյուն հարցանք ըն ըրէս:

—Հը՝, աշխարքը հինչո՞ւ ղըդար ա: տըղան ըսէս ի.

—Մին արտու ղդար ա:

Ալու անց ը նաս մին քանէ սհաթ, հարցանք ըն ըրէս.

—Աշխարքը հինչի՞ ղըդար ա: տըղան ըսէս ի.

—Մին կալու ղդար ա: Անց ը նաս ալու մին քանի վախտ,
ղուշարք հարցանք ըն ըրէս.

—Աշխարքը հինչի՞ ղըդար ա: տըղան ըսէս ի.

—Մին ձմի ղըդար ա: Ան վախտը արծիվնէրը ըսէս ին:

Մինչէվ հըրդա մէք բիցրինիս իք լա, հըրդա մէտիլ դհիզ թըռչիք.
դու մինակ ասա հիր հօր տէսնիլ իս աշխարքը մին արտու ղըդար
ա դէռած: Խօր ըն գինէս, թա շէտ, ղուշարք հարցանք ըն ըրէս.

—Հը՝, տըղա՞ շան, աշխարքը հինչ ղըդար ա: տըղան ըսէս ի.

—Մին մօծ արտու էտնէ ղուշարք ըսէս ին: «Հիր հօր տէսնիլ
իս աշխարքը մին կալու շափ, մէզ ասիլ իս: Ալու անց ը նաս մին
խիլա վախտ, ղուշարք հարցանք ըն ըրէս.

—Աշխարքը հինչի՞ ղըդար ա: տըղան ըսէս ի.

—Մին հավու ձմի ղըդար ա: Ղուշարք ըսէս ին: «Հըրդա մէք
վէր իք նուա մին խօր ը մընաս հօր հասիք տափուն, արծիվից
մինի գլօնուր շոռ ը նաս դիրի յաջ, տղան բէն չի նիս հօր տա,
մին ալ շոռ նաս, մին ալ, տըղան դէնակը ցիքիս ի ուրէն բուրէն
մին մօծ կուտուր մէս կըտրէս, ցիքիս արծիվի բէրանը, արծիվ-
նէրը նըստէս ին տափուն: Արծիվը ըսէս ի տղէլուն: «Դէ գնէր
տէսնիմ, տըղան կըրէս չի գինէ: արծիվի ըսէս ի: «Եալվարըտ
հանէր մին տէսնիմ խա՞ս լընգիս իս: Տըղան շալվարը հընես ի,
արծիվի տըսնիս ի, հօր մէսը կըտրած ա: ալրահալ արծիվի իրան
բերանումը պահած մէսը դիրիս ի տըղէյու հաքուն, կըպէս ի,
տէղըն ալ չի մահլում ըրէս:

Արծիվնէն թըռչիս ին գինէս: Տըղան իղինքի թափ ը նաս,
հըղէն պըսնէս գինէս, հըսէս ան քաղաքը, հօր իրա թաքավոր
հարի նի ըպրէս: Գինէս ի մինի կոշտի, ըսէս հօր ուրէն վիր առի

աշագներդ, մտէս ի աղքար կօշտի: Արդեն իրից տարէն անց ը լա
կահած:

Մէք հըրդա թուղ արից տղելուն մընա տէղըս, խոսիր ան
տէղէն, հիբ հօր թաքավօրու էրկու մօծ տղան քանդի՛րի կտրալ
ըն, իրանց ախպուրը ցիքալ հուրը, Ուրաց փիստէկ' ախպօր նի-
շէնածուն ըսէս ին, հօր թաքավօրը հարցանք արի, ասիլ իս հօր
քանդիրի կըազրվալ ա, վէր, ը նաև հուրը սըպանվալ, թա՛ չէ քի
սպանիլ իբ: Մին քանէ օր թաքավօրը սուգ ը ըրէս: Թաքավօրի
կընէկի մէռած ը նիս, խընդիս ի փըսակվի փիստէկ' տղէյու
նիշէնածուն վէրան: Ախշիկի ըսէս ի, հօր իրի՛ք տարէն հէտը
կարիլ ի փըսակվի: Չունքի հօյս օնի, հօր տըղան ադ ժամա-
նակամիջոցում նոնկ ի:

Իրից տարէն հօր անց ը նաևս, մընաս ի իրի՛ք օրը, ախշիկի
թաքավօրուն ըսէս ի. «Ինձ հէտա մին դարյա իս կարիլ նաև, հօր
անդուր հուշ մըկրատ նի կըպած, հուշ ալ ասուղը: Թաքավօրը
կընշիս ի իրա նաղիր-վաղիրին, ըսէս հօր մի աստի դարյա կարիլ
տա: Աղ քաղաքամըն ալ մին փինաշէն դէն չաքմաշի չի նիս,
նաղիր-վաղիրի գինէս ի ան փինաշին կօշտը, հրամմայէս հօր
մին անդի դարյա կարի: Փինաշին ըսէս ի. «Այ շանըմ, ախիր իս
դարդի շիմ, իս դարյան հնարդի կարիմա: Եագիրդը ըսէս ի. «Վախի
մէն, վիր առ, իս կարիլ իմա: Նաղիր-վաղիրի գինէս ի: Թիշէրը
ուստան հօր քննը նոնա, տըղան ան անգուղը մընդէս ի, մանշին
դայրան հընէս, կախ նաևս: Թիշէրավ քըշան նաղիր-վաղիրի նոնա
ի դայրան տանի, ուստան մընաս ի մաթալլ Տըղան գինէս ի ան
մին օթախէն բիրիս նաևս նաղիր-վաղիրին, ան ալ շվվէլավ տընէս
ի նաև թաքավօրուն, թաքավօրը տընէս ի նաևս ըխշըկան: Ախշի-
կի հօր դայրան տըսնիս ի արխային ի դըռնիս, ինքի ուրեն ըսէս
ի ուրէմն իմ նիշէնածըս իկրած ա: Դինէս ի թաքավօրուն կօշտը,
ըսէս, հօր մէտիլ ուրեն հէտա մին տուփլի կարիլ տա, հօր հուշ
մէն նի կուփլած, հուշ թիլավ կարած: Թաքավօրը ըսէս ի. «Պա
ադ հուվ ը կարիլս, ախշիկի ըսէս ի. «Հուվ հօր դայրան կարալ ած:
Նաղիր-վաղիրուն դուրկիս ի ան փինաշլու կօշտը, հօր տուփլի կա-
րիլ տա: Փնային ըսէս ի. «Այ շանըմ, իս փինաշի մառդ ըմ, իս
պա կարիլի՛մ աղի շաքմա կարիմա: Եագիրդը ըսէս ի. «Աստա
վախի մէն, վիր առ, իս կարիլ իմա: Թիշէրը հօր ուստան քննը նոնա
տըղան ան էրկու փենդըղը մընդէս ի, մանշէն տուփլինէն հընէս,
դիրիսի ակուշկումը: Թիշէրավ քըշան նաղիր-վաղիրի նոնա ի

տուփիլին արշնէս: Ախշիկի աղ ալ հօր տըսնիս ի, լափ արխային ի դընիս, ըսէս ի թաքավօրուն, հօր իմ հըրսընքավըս մէտիլ մին անդի ճէշ իփուունի, հօր հուշ գիրէկ վառի, հուշ ալ բէն պազրաստի, համա օմմէն հինչ զօնազներու ըռաշկին նի: — Աղ հուվ ակարիլ, — ըսէս ի.

— Ան, հօր դայրան ու տուփիլին կարալ ա: Թաքավօրը նազիր-վազիրին դուրկիս ի փինաշու կօշտը: Տըղան վիր ի նաս, նուս նազիր-վազիրի նըհէտ: Տըղան մտէս ի խօհանոցը, ան կլուրէկ փէտը թափ նաս, մին ալ տըսնիս է տօնը էրկու արար հուտաց ըն կացալ ըռըշկին ու ասալ: «Մեր տէրը հինչ ի հրամմայէս» Տըղան ըսիս ի: «Ենուդ սէղան բէց ըրէցեթ, հօր ըսկըսէն հացկէրույթը»: Զուռնա զավալն ալ փիշէն, համա ուրաք իրվան ուշ: Թաքավօրը մընաս ի մաթալ. «Այ բալամ, հուշ գրէկ ը վառած, հուշ ալ զազդան գիրած գիրէկուն, աս ճէշարը շտէղչնի: Հըրսաների հօր պըրծընէս ի ախշիկի ըսէս ի: տինձ հէտա մին չէտ հէտաբրդիր նազըլ արիլ տօրու: Թաքավօրը ըսէս ի: «Ենդ հու կարիլ իս: Ախշիկի ըսէս ի: Ան հօվ հօր աս խնջույքը դէկավարալ ա: Թաքավօրը կընշիս ի փինաշչն, ըսէս գու մին նազըլ ասի: Փինաշին զըրկիս է տըղէյուն: Տըղան նուս ի թաքավօրուն կոշտը ըսէս: «Թաքավօրուն ապրած կէնա իս հօր ըսկըսիմ նազըլը, մէտիլ օթախուն դուրբը կապիթ, բիլանին տաք իմ ձիքըս. հուշ մինի իրավունք չօնի օթախէն դուս գու մինչև նազըլուս պրծանիլի: Թաքավօրը ըսէս ի՝ կատարէցէր աստհնը կամքը:

Տըղան ըսկըսէս ի աս նազըլը, հօր իս ձիգ արալ ըմ: «Իհհարկէ, խնդի լիք, հօր իս աս նազըլը մին ալ թազադան արիմ: Համա հինչ արած, խրնդիթ, խընդիթ ուշ իս մէտիլ արիմ, չհնաբյի հօր արիմուշ, բէն չի դուս նուկ: Մէր տըղան նազըլը ըրէս, հիբ հօր հըսէս ի ան տեղուն, հօր ախպէրթի քանդիրի կըտրէս ին, ուրանց ախպուրը ցիթիս հուրը, ախպէրթի ըսէս ին՝ փուրնէրս ցըվէս ի, իրավունք տօր գինէթ չօլի: Տըղան թուղ լի ըրէս. էտնէ տըղան նուս ի ան տէղուն, հօր ախպէրնէն նուս ին ուրաց հօրը ըսէս, թաքանդիրի կըտրվալ ա, ախպէրնէս նալ ա հուրը, մէթ ալ կըրէշալ լիք հանդիթ, տէղըս ալ թաքավօրը կըրէս լի ուրէն պահի, վիր ը նաս փիստէկ տղեյուն խըտտէս, ըսկըսէս պըշպչուտիլ, ըխչկանը կօռնը պոնէս ի նաս փիստէկ տըղեյուն ու թազադան ըսկըսէս ին հըրսանէթը: Թաքավօրը հրամմայէս ի էրկու մօժ տղէրանց բընտարկին, հօր մէտիլ հըրսընէթէն հէտո կախ տան: Փիստէկ տղան ըսէս ի.

«Հայրիկ շան, իս աղօնց նէրիս իմ, բանտարկիլ ման, սխալված
ընս:

Թաքավօրը ըսէս ի. «Դուլ ըս դիդիս, հինչ ըրէս իս արա,
առուրվանից թաքավօրը դուլ ըս»:

Թաքավօրը գլխէն թագը վիր ը ըռէս, դիրիս գիրտէկ տղէյում
գլխում:

